

# ՀՆՉԱԿ

## ՀԱՆԴԻՍ ՏԱՄՆՈՐԵԱՅ

Գ. ՏՈՐԻ

ՀԱՅՈԲ Ե.

1887 ՆՈՅԵՄԲԵՐ 30

ՊԵՐ Ց

### ԽՐԱՏԱԿԱՆ

#### ՍԱԿԱՀԱՂԵՑՆ

Սակաւագետն երջանիկ չէ, թշուտու ալ չէ, տեսահինչ է,  
Հանգիստ, առողջ, ազատ կ'ապրի, խաղաղ սրտով կը ննջէ.  
Նա հաճոյից գերի չըլլար, հոգին մարմնոյն չի, մատներ,  
Այլ գիտէ որ կեանքը մարդուս փորձանքէ զատ մի բան չէ:  
Քնութեան բոլոր գաղտնեաց հմուտ, ջերմեռանդով կը կրկնէ:  
«Այսօր փոքրիկ սխալմունք մը, վաղը հոգիդ տի տանջէ: »  
Սա ոչ մինայն գրական մարդէ է, միանդամայն հոգեկան,  
Երբ սատանան դէմն ելլէ, խելքն օդնու թեան կը կանչէ:

Տգետն է որ ցոփութեան մէջ երջանկութիւն կ'երաղէ:  
Իսկ գիտունը ժուժկալութեամբ թշուառութիւնը ջնջէ:  
Անխելք մարդը կենաց համբան խոտողիկերթայ մինչ կողունտ,  
Իսկ խելօքին փոյթ չէ կարծես, թէ Դաբրելեան փողն հնչէ:

իմաստակը ամեն յանձանք թող բընութեան վերածէ ,  
իմաստունը չի տարբերեր ամեն մէկ բան մի փունջէ :  
Առաքինին մօր զրկէն զատ դպրոց չունի , ի՞նչ օգուտ ,  
Ամեն կոչեալ ընտրեալ չըլլար , ո՞վ ի՞նչ կուզէ բարբանջէ ,  
Ատելիներդ թող հալածեն քեզ հոգ մ'ըներ ո՞վ վ\*\*\*ով ,  
Դու գոհ եղիր հաւատքովդ , յոյս երազէ , Սէր շընչէ :

\* \*

Երջանկութիւնն , թշուառութիւնն , ի՞նչ վերացեալ հոծ բառեր  
Անունը կայ , բայց ինք չ'կայ , ո՞վ ծախեր , ո՞վ վաճառեր :

8. Վ.

## ՈՉ—ՄԱՍՆԱԳԵՏ ՄԸ

Զ. Պ. Ջ. Ջ. գիւղի բնակիչներէն յղի կնոջ մը ծննդա-  
բերութեան ժամանակը հասած ըլլալով , մանկաբարձ բը-  
ժշկի մը ներկայութիւնը զգալի կըլլայ . ուստի լրագրաց  
մէջ հրատարակել տուած ազգերովը ինքն իրեն « Մասնա-  
գետ ամեն տեսակ հիւանդութեանց » տիտղոսը տուող և  
նոյն տան մօտերը բնակող տօքթէօս մը կը բերուի :

Սա , հիւանդին բազկերակը զննելէ ետքը քիթն ու  
բերանը կը թթուեցնէ և ի պատասխանի տան տիրոջ հարց-  
ման թէ ի՞նչ պիտի ըլլայ հիւանդին վիճակը , « բնութիւնը  
շատ բան կընէ , աղօթք ընել պէտք է , » կըսէ . ասոր վրայ  
տանը մէջ գտնուողք սենեկի մը մէջ փակուած , կը պար-  
տաւորին Առառածաշունչէն դլուխ մը բանալ . « Եւ Տիրո-  
ջը խօսքը իսրայէլի այս էր , » ըսելով կարդալ . ուակայն  
տան , տէրը տեսնելով որ հիւանդին վիճակը հետզհետէ կը  
ծանրանայ և կարդալն ալ օգուտ մը չըներ , « Կաղաչեմ  
տեր քժիչկ , առ աղօթքը ֆայտա մը չըրաւ , ուրիշ դեղ մը  
տայիք , » կըսէ .

— Սպասելու է բարեկամ, բնութիւնը շատ բան կընէ, կը կրկնէ մեր ագխողոց տօքթեուը :

— Աղեկ ամա՝ բնութեան ընելիքները ասոնք են նէ՝ աղեկ բաներ չեն երևար կոր. 24 ժամ է կը տանջուի :

— Առ այժմ կարելի չէ բան մը ընել, պէտք է բնութեան թողուլ, որովհետև բնութիւնը շատ բան կընէ:

Այս միջոցին խեղճ հիւանդը աւելի կը տանջուի, որով ամուսինը խենդի պէս փողոց կը նետուի ճար մը գտնելու համար, և աստ անդ վազվատած տտենը բարեկամէ մը կը դիմաւորուի.

— Նէ՞ օ Տիրատուր աղա, նէ՞ պու թէլաշ.

— Պրա՛դ Ալլահը սէվէրսէն, պաշմտա պիր տէրա վար քի տէրուէ պէնդէմէզ:

— Նէ՞ օլտուն, խայր օլա:

— Նէ՞ օլաճագ, բնութիւն պիզիմ էվտէ հէրքէսէ գան աղլատըեօր:

— Հա՞նկը Յարութիւն տըր պու,

— Յարութիւն տէյիլ, բնութիւն, էհիմ էլտէն չըդըեօր, հէքիմ կտակարան թէրթիպ էթտի, Փայտա իթմէյօր :

— Պէ գարտաշ, տօգթեու ։ ։ ։ եանը կէթիրսէնէ, պիրինձի տիր :

— Աղբար, պունուն իշիւն տէ պիրինձի տէտիլէր, կտղէթալտրտա « մասնագետ ամեն տեսակ հիւանդութեանց » տէյի իլանը վար ըմբշ :

— Պէ ճանըմ, սէն կիթ պէնիմ տէտիղիմի կէթիր, բը ուվալը տըր, չարուգ, տավրա՞ն :

— Է ի տէտին գարտաշ, եա պաշտա ագըլ մը պրագար, ըսելով բարեկամին յանձնարարած ճշմորիտ մասնագետ մանկաբարձ բժիշկը կը տանի որ ի մեծ ուրախութիւն ամենեցուն անմիջապէս մանկիկը ողջ առողջ առնելէ եաքը, մեր սուտ մասնագետին գառնալով կըսէ, « Տէր

բժիշկ, ուրիշ անդամ՝ գործը բոլորովին քնութեան վրայ մի թողարք, վերջը բնութիւնը իրաւ շատ բան կընէ» ։

Հնչակ — կարծեմք հասկուեցաւ թէ ի լրագիրս հրատարակութեան տրուած բժշկական ազդերու մէջ առ հասարակ «Մասնագիտ ա և ն ա ն ս ա կ հիւանդութեանց տիտղոսը գործած ելը այս արարուան մօտաներէն մէկն է, առ ատի կարեորութիւն չտալով այս տեսակ աշխաներկող ողդարարութեանց ։ Ժողովրդեան կողմանէ փորձեալ և համբաւ ստացած ճշմարիտ մասնագիտներու դիմելու է ։

\* \*

### ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

Վերոգրեալ յօդուածը պատրաստուելէն երկու օր ետքը (Նոյեմ, 28 Ետրամ) ուրախութեամբ կաթացինք, ներքին գործոց նախարարութեան հետևալ ազգը որ վերոյիշեալ ոչ մասնագիտակն և անեղունման խարեաբայից այսուհետեւ տրուելիք ացելազինը (Վէլէնան) կը տնօղինէ ։

«Ներքին գործոց նախարարութիւնը անցեկանալով որ այլ և այլ պնձինք առ անց օրինական վեպայականի բժշկութիւն կընեն և պատճառ կը պինին շատ մը հիւանդներու մահուան ։ հրահանք տաւաւ ամեն կողմ օրպէս դիայդ կարդի անձինք արգիլաւին բժշկութիւն ընելէ մարտաժուին ըստ տրամադրութեան օրինաց ։

### Օ Պ Ա Ց Ո Յ Ց

**Ա** Ինչպէս ուրիշ արարիներ, այս արարիսես հրատարակուեցաւ 1888ի ընդարձակ Օբացոյցը Պալտատլեան-ուրապարանէն՝ իւր հանրածանօթ մաքուր ապագրութեամբը և ճոխ պարունակութեամբը, Դինը Յ գահեկան կեդրոնապեղին է Պալտատլեան գրատունը, Յակոբեանի խանը (թիւ 43

# ՀԵԹԱԳՐԱԿԱՆ

( Աժանս Բոժոժիկ և Բնիկ . )

Զմիւռին Նոյ, 28

Քաղաքիս Արագ մահալէսին բնակեալ թուղթ բա-  
ցող Թագուկ տուտուին թուղթ բանալներուն այսօր ներ-  
կայդ տնու ելու պատիւն ունեցանք ! Մանրամասնութիւնք  
թղթատարին շանձնուեցան :

Դ\*\*\* գիւղ

Ուրանիա շանուամբ օրիորդ մը Շննիկ անուն երիտա-  
սարդի մը լիկերակցութեամբ շաբաթ ական ճամբորդու-  
թենէ մը կաքը Սիրանոյշ անուամբ վերադարձաւ , և նոյն  
երիտասարդին հետ պնակուեցաւ . Օրիորդին մայրը որ այս  
առուսնու թենէն գոհ էր , մինակ զաւկին անուանավոխու-  
թեանը վրայ կը վշտանար եկող գացողին բաելով թէ՝ Հիշ  
պիր շէ յինէ եանմաեօրում , հերետիկոս օլմասը բէք սընր-  
լարըմա տօգանըեօր .

Բոժոժիկ . — Եթէ մենք այն միջոցին ներկայ գտնուէ-  
ինք , այդ տիկինը հիւանդանոց դրկել կու տայինք , ուր այս  
տեսակ մուային քանչներու գիշեղն ու գարմանը շատ կը  
գտնուի :

Դ\*\*\* գիւղ

Առատուընէ մինչեւ իրիկուն դուռ . գրացեաց գլուխն  
ուռեցնող մնաւածէ ծով նաբաշէլին . որմանիկը . որոշուեցաւ  
ալ ևս կտրիելը ուքտի վերջին անդամն կը հրաւիրենք նորա  
ծնողը որ զաւկնուն յարդել տան չափաւ որութիւնը , զի  
մեր գլուխներն ալ իրենցին նմանէ իտան դարձնելու միտք  
չունինք :

Դբացէ +

Եկեղեցւոյ փողոց

Համարատ աղջիկ մը ըլլալը շուկայ գացողներուն ի-

մայնելու մտօք ձեռքն ունեցած լաթի մը կտորը կարկտելու պէս ձեւեր ընող օրիորդ Մ. ը, որ առաւօսները խիստ կանուխ արթնցած պատուհանին առջև կը նստի, անցորդ շուկացի երիասասարդաց վերջը առնելէն ետքը նորէն յանկողին մտնելու և մինչև ցերէկ քնանալու բարի սովորութիւնն ունի :

Նոյն գիւղէն

Եաբաթէ մը ի վեր երկայնահասակ պարոն մը օրը 30 անգամ ձ\*\*\* փողոցէն անցնելով, տան մը առջև կեցած խեղդուկ ձայնիւ կը հազար, ասոր սրտին կրակն ու ճըրագը մարելու համար տան խաթունը երէկ պատուհանէն թոյլ մը պազ ջուր թափեց, այս յանկարծահաս պաշտան էնմէ քուշէն պարոնին լեզուն կապուեցաւ ու կծիկը դրաւ.

Բոժ. — Ահա բժշկութիւնը դառաւ .

Խ\*\*\* գիւղ

Գտակալաճառ քիրիէ Արքստօլաքիին կինը քօքանա էֆախմիցան ճարպիկ գողութեան մը զոհ զնայ, որոյ մանրամասնութիւնքը տեղւոյ անձկութեան պատճառ տո աշխորդ թերթին թողուեցաւ .

Մեր ընթերցուհեաց խորին ուշադրութեանը արժանի է նոյն յօդուածը :

Յ\*\*\* գիւղ

Վարժարանի մը անտեսը տարտծ սակառը անշտաք փողոցի մը մէջ ետևած ընելու միջոցին օձիքը ձեռք տուաւ, լեզուն բռնուեցաւ և պատառը կոկորդը խխեցաւ :



# ՏՐԱՊՉՈՒՑԻ

## ՆԱԽԱՎԱՐԱՑՐՈՒԹԻՒՆԸ

Ուրբաթ օրը Տրապդոնցի երկու նաւավարներ Պողայ  
ԵԷՆԻ-Ճամփի բակին մէջ նստող գրագիրներէ մէկուն կը  
մօտենան։

- Վագիթլար հայր օսսուն էֆենտում,
- Ելվալլահ աղալար, պույուրուն պագալըմ;
- Քիզէ բիր մէքթուալ չըզըխտուրաճաքուն.
- Հօյլէ բիր մէքթուալ քիմ, գարի գիզան թօփուսիտա  
հօգուսունլար, հօշանսունլար, քիւլսունլէր հօյնասունլար։
- Տուրուն պագալըմ։ շարգը՝ մը չըզըրաճալզ, մէք. . .
- Հայտէ չըզըխտուր, թիրաբիզունտա բէնիմ բէօյիւք  
բարամին ակասունա չօգ չօգ սէլամ։ Օ քեազա՞տ մու տուր,  
սա՞րֆ մու տուր, սանտուգ մու տուր, թօրպա՞տ մու տուր,  
հա՞նի թուքուրուք իլէ եաբշտուրուրլար տա քեօնտէրուր-  
լէր, իշմէ հօնուն իշինէ գօյուալ քեօնտէրէճէղուզ, հա' ։
- Եյի սէօյլէեօրսունլզ ամմա . . .
- Քիզիմքիլէրէ տէ սօյլէ քիմ սաքին ֆունտուգլարու  
սաթմասունլար, մալ թէթուղուն ֆունտուգ տուր, հօ  
ֆունտուգլար ֆունտուգլար, էմ բու սէնէ չօգ գիթտուր,  
աղնառ՞ւն մու . . .
- Հէլէ սէն պիր աղ սուս օլ պագալըմ քի. . .
- Բիր տէ վէ քիւչիւյինտէն վէ բէօյիւինտէն չօգ չօգ  
սէլամ եազաճագսուն, հօմէր տայու իլէ գօնտէրմուշ օլ-  
տուղում աթմիշ պէշ զրուշու ալտիլա՞ր մու ալմատիլար մու,  
ալմուշ իսալար նի՛չուն հապէրինի քեօնտէրմէղիէր, ալմա-  
մուշ իսալար նի՛չուն քիթուալ իսթէմէղիէր, թիլէրու թու-  
թուլտո՞ւ մու . . .
- Գրագիրը . . . Շիմտիլիք պէնիմ նութգում թութուլտու.

պիր ազ նէֆէս ալըն, ա՛յ օղուլ, նէֆէս ։ Մահմուտ բա-  
շա մէզաթճըլարը կիպինիլիդ Խողա ։ օլուպ՝ պիրինիզ  
պաշաեօրսընըզ, նէօպէթուլէս, սէօյլէինէս

— Թօղըի տիր, բէն նօրէթտէ Մէմիչէ բագարում,   
բու տա Հօմէր տայուեա բագար, արամիզուայ հիքի քիշի  
վար . . .

— Վէսէլամ: Ա՛յ օղուլ, իսկէլէ նէօպէթինիզի սօրմա-  
եօրում, պիրինիզին ամէքթուպուեազալըմատան սօնրա-  
տիկէրինիզի տիննէյէլիմ ։ պէօյլէկիտէրսէ պիր շէյթազ-  
տըրամաեաճագսընըզ:

— Օ նիշուն օ .

— Չիւնքի սէօյլէտիքլէքինիզի սանիյէնինտէ զապթիթու-  
մէք միւմքին տէյիլ տիր . . .

— Զափթիյէնէ բիր իշիմիզ եօդ տուր էֆէնտում:

— Իշթէ պու ։ լագրտը աննաեան իլէրինկէլսին:

— Սապհալայուն բիր նօրէթ, գավիկառու ։ եաբուուգ ։  
քիւշիւր, ալիյի, եօլուզ, եաբուուգ, գավալգուուգ ։ բուրաեա  
քէլտուուգ ։ եազմալուսուն քի՝ գասիմին գիուրթինասինտան  
հաճապա պու սէնէ համի պայուսգ ։ չըդտո՞ւ ։ մու ։ շիքմա-  
տի մու, թուզլատիլա՞ր մու թուզլամատիլար մու . . .

Գրագիրը (Մէկուսէ), Թօրնէհէթ, լափ վարօռուզգալգուը:

— Հաշան թուզլամիլարսա, բագէթէնուն բարօրուցյլա-  
իքի Փուչու քեօնտէրսունլէր, աննատուն մու .

— Պիթտի՞ մի:

— Թախու նիշուն չըզըխտուրմաեօրսուն,

— Ա գուզում, գալէմի էլէ ալմազա պիլէ վագըթապը-  
րագմաեօրսընըզ:

— Բէնիմ ակամին օղլիսինա տաս սօյլէ քիմ . . .

— Թօռնիստան, շիմտիտէ սէն պաշլա, պագալըմ սօնու  
նէրէյէ վարաճագ . . .

(Եռունակիլէ)